

վանքի, որը բերել է օրհնութիւնները նոյն
թիւի նուիրական վայրերից և բարեւեր
մեր Պարսկահայ հայրենակիցներին:

Քաղաքիս Հայ Հասարակութիւնը սզ-
ջունում է Ձեզ իրրե մեր Մայր Աթոռ Ս.
Էջմիածնի միաբանութեան ականաւոր և
հայ հոգեւորականութեան լուսատու աստ-
ղերից մէկի, որը իւր քառասունամեայ
բեղմնաւոր և օգտակար գործունէութեամբ
ամենապատուաւոր տեղ է գրուել մեր ազ-
գի նորագոյն պատմութեան մէջ:

Դարձեալ մողթելով Ձեզ բարի դալուստ,
յոյս ունինք Ձեր այցելութիւնը մեր քա-
ղաքը կը լինի ըստ ամենայի հաճելի և
իշխատակիւ:

Համբուրելով Ձեր օժեալ Աջը, աղա-
չում ենք Արարչից երկարելու Ձեր թան-

կազին կեանքի թիւը պարգևելու Ձեզ ա-
ռողջութիւն, ոյժ և եռանդ՝ զեռ երկար
տարիներ շարունակելու Ձեր նուիրական
ստաքելութիւնն և իրադորձելու Ձեր վսեմ
ճրագիրները հայրենի աշխարհի և եկեղե-
ցւոյ բարգաւաճման և պայծառութեան հա-
մար:

Յորին ակնածութեամբ պատիւ ունիմ

Մնալ

Ձեր Բարձր Արբազնութեան
ամենախոնարհ ծառայ

ՀԱՅՐԱՊԵՏ ՅԱԿՈԲԵԱՆ

Նախագահ Տեղակալ Ազգային Վարչութեան

Սուրբարայա, Ջափա
3 Ապրիլ 1928

ՆԺԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ս. Ե. ՓՐԵՄԻ Ա. ՍՈՒՐԻՈՑ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ԵԿՈՄԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Ճարտնակութիւն)

Չամենայն սուգ տեսանէ անդ: Յաճախն
առաջի տեսողաց պէսպէս ողորմ տեսիլք:
Եթէ առաջին սղոյն յաղթէ, յերկրորդէ՛
անտի պարտի: Եւ եթէ յերկրորդէ՛ անտի
փախչի, յերրորդէ՛ անտի ոչ գերծանի:
Պատեն գնա բիւր սուգք, ծնուցանեն ի
նմա բիւր ողորմա: Քանի՛ իցէ դաւրու-
թիւն ական, մարտնչել ըննդդէմ արտաս-
ուաց, ի մէջ հասակաց պէսպէս չափոց և
ազգի ազգի զիականց: Քանի՛ արկ սանձս
ի գութս արգելուլ գնոսա ի յալոյ: Եթէ
ծերքն ոչ լացուցանեն, մահ անմեղացն
չարչարէ՛ զքեզ: Որպէս ցանկալի ևն կեանք
նոցա, ողորմ ևն մահք նոցա: Եթէ մահ
ուզիդ դառն է իրրե պատուով մեծարի,
քանի՛ ևս դառն է սուգ որ հեղձեալ ևն
յամենայն կողմանց: Մեծ է քան գտեղի
այն սուգն մեծ որ է՝ ի նմա: Չի՛ք անդ
մխիթարութիւն որ ջնջէ զարտասուս յա-
չաց: Դա՛ն է մահ աղայոց, սաստիկ է
սուգ երիտասարդաց: Մեր որոյ չէ խիստ

սուգ իւրեանց, յո՛յժ ողորմք ևն զի հեզ-
ձեալք ևն: Եւ եթէ թողցես զմարդիկ այն,
և զարձցիս առ շինուածս, ողորմ մեռե-
լոց նմանն, իրրե զմեռեալս անկեալ ըզ-
մեռելովք: Եւ եթէ նայեսցիս ի քաղաքն,
նմա՛ն է ամենեւին թաչնոց, որ նստէր ի
վերայ ձագուց և հեղձուցին գնա և զը-
սիբելիս իւր: Ո՞ տանոյր տայր նմա զերե-
միայ, որ ողորմոյն զգուստար Սիոնի: Որ-
զի՛ն Քեզիկեայ պիտոյ էր նմա պատմել ըզ-
նմանէ ողբովք իւրովք: Ողորմ ձայնիւք
յաւզեաց, արա՛ր ողբս զառնութեան: Ին-
քան որ քաղցրացու սուրբ հոգւովն, զառ-
նութիւն արբուցանէ ձայնիւ: Ի մեղսնո-
ցա, քաղցրութիւնն ի դառնութիւն զար-
ձեալ լինէր: Մարգարէք բղխմունք քաղ-
ցրութեան, դառնութիւն արբուցանելին ի
բարկութեան: Դառնացու բղխումն երե-
միայի, զի դառնացու որթն քաղցր: Ինքն
խսկ սասց, թէ զիս՞րդ դառնացու որթդ
քաղցրութեան⁽¹⁾: Եւ քաղաք որ կործա-

(1) Է յուելուստ սրբազնին:

(1) Հմեմ. երեմ. Բ. 21:

նեցաւ, դառնացաւ եւ դառնացո՞յց դրա-
 զումս: Եղեկիէ՛լ պիտոյ էր նմա, որոյ
 քաղցր էին յոյժ նուազք իւր: Քնար քաղ-
 ցըր համարեցան զնա, որդիք ազգին վասն
 ձայնի նորա: Յաւեկաց որդո եւ առախ ի
 վերայ արծուեաց եւ առեւծոց, թաղա-
 ւորք ազգին որ պարտեցան ի թաղաւորաց
 որ շուրջ զընդքաւք: Առեւծունք պարտե-
 ցան ի Բարեղացեաց եւ յնդիպտացեաց, Ող-
 բացաւ զԾուր պտակեալ որ անդաւակեցաւ
 ի բնակաց: Քանի՛ եւս լայր զմայրն որ
 նեղձաւ սիրեկեալք⁽¹⁾ իւրովք: Եթէ՛ զը-
 սայեկալն այնպէս ելաց, քանի՛ եւս ա-
 ռաւել զցածուն այն: Ի Ծուր էր լիտու-
 թիւն աղտոյի, եւ ի նմա որբութիւն
 ծանր: Դատերք Ծուրայ պտնիկք էին, եւ
 նորայն ո՛չ ամուսնացան: Ի մէջ Ծուրայ
 աղտեղութիւն, եւ ի մէջ նորա կոտու-
 թիւն: Ի Ծուր կոտապաշտութիւն բնակեալ
 էր, եւ ի նոսա եկեղեցի՛ սրբութեանն:
 Եթէ՛ զէքթեալն որդացաւ, քանի՛ եւս ըզ-
 մայրն ցածոց: Նա պտանեաց գոտակերէ,
 եւ կոտորէ զարդարս եւ զմեղաւորս: Ինքն
 խն ոտակերն եւ եկեր զսուրբս եւ զպիղծս:
 Պիտոյ էր նմա Դաւիթ որ սղբաց զճառուզ
 եւ զՅովնաթան: Եւ անզ նոյն ինքն սու-
 սեր էր, որ կոտորեաց զբարիս եւ զչարս:
 Յովնաթան լի սիրով մնաւ ընդ նաւազի
 հայտնչի: Ստացաւ⁽²⁾ Դաւիթ սէր յստակ,
 եւ ընդ սիրոյ ան ձայն քաղցր: Յորդէր
 սէր եւ լալու՛մն իւր: Քաղցր ձայն եւ ու-
 զո՛րժ որք իւր: Սուզ զսէ՛ր յորդէր: Եր-
 կոքին զձայնն զրդէին: Վասն սոցին այ-
 սոցիկ եւ ի ձեռն սոցունց որբայր որդին
 Յեսսեայ: Լայր զնա որպէս ելաց զԱրե-
 սաղովմ: Եթէ՛ զապտամբն ելաց, քանի՛
 եւս լայր զերկրպագուս: Եթէ՛ զԱբններ
 ներեաց ելաց, քանի՛ եւս որբայր զպար-
 կեշտան: Եթէ՛ զպպանեալն ելաց, քանի՛
 եւս լայր զհեղձեալն: Եթէ՛ զըթագեալն
 որբացաւ, քանի՛ եւս առաւել զքարկո-
 ձեալն: Ո՛ տայր մաւտ զԱտղովմովն, զի
 յառակս իւր հանէ՛ր զճառս նորա: Դա-
 նիէ՛լ պիտոյ էր նմա, զի խորզո՛վ լացցէ⁽³⁾
 զնա: զՅակովբ ո՛ տայր մաւտ առ նմա,
 զի նա գիտէր հեծել ընդ նորա: Այս մար-

գարէք որք ունէին նուազս եւ ձայնս ու-
 զորմս, որբայրն զքաղաքս կործանեալս,
 որբայրն զքաղաքս քանդեալս: Երեւելի
 քաղաքք որ անկան եւ բարեշէնք որ կոր-
 ձանեցան վայելիք զի լացցե՛ն զնա: Զի
 լստ կորեաց նորա, եւ լալի՛ք իւր: Այս-
 պիսի աւագայնոյ արէն էր լա՛լ զը-
 կումն նորա մեծ:

Զսիր ներսու գերտախտը սնան եւ
 զիկերտախտ վարդապետ յիշխարի ի Քրիս-
 տո Յիսուս, եւ զվերադեալս Յովնան, եւ
 աղայեալ:

ԻՆՆԵՐՈՐԳ. ՎԱՍՆ ՆԻԿՈՍԻԿԵԱՅ ՔԱՂԱՔԻ
 ԵՒ ՎԱՍՆ ՅԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Մի լինիք՝ ապաստան յայտ, թէ եզ-
 եալ է արհաս մարդոյ: Քանզի յայտ խոր-
 հրոց⁽¹⁾, ծուլութիւն ծնանի մեզ: Աւրաս
 միշտ առ դուրս կայ: Հրամանն որ ամե-
 նայնի իշխէ, նոյն հրաման յանկարծակի
 ա՛ռ զողիտ բազմաց: Յապահով էին իբրեւ
 զմեզ, եւ եհաս ժամանակո՛ց նոցա տազ-
 նաց: Մեռան վատապաշտք եւ ժրազը-
 լութք, մի մի ի գործ իւր: Մեռաւ զարբին
 մինչդեռ կայր առ բովս, որ լի՛ է խորհր-
 դովք: Ի մէջ բովոց իբրեւ ի մարտի մար-
 տնչին հուր եւ երկաթ: Հուր որ յաղթէ
 խտութեան, ի ջրո՛յ յաղթեալ լինի: Յաղթէ
 նա խտութեան, եւ յաղթէ՛ նմա կակու-
 թիւն: Մարտնչին բնութիւնք ի հուր, մի
 յընկերէ⁽²⁾ իւրմէ պարտի: Պարտին ամե-
 նեքին ի մարդոյ, մարդ պարտի ի մահ-
 ուանէ: Ի վախճանի յաղթէ յաղթութիւն,
 զի նմա՛ վայել է պտակումն: Մեռաւ հիւսն
 մինչդեռ բեւեռէր, անգէն ի յաւելին իւ-
 բում լուծաւ: Ի կազմելուն նորա, առցուք
 աւրինակ զյարութեան նորա: Զի թէ⁽³⁾
 նա ուսաւ յաւելի եւ բեւեռել, կազմել եւ
 յարինել, քանի՛ եւս կարիցէ աէր նորա
 յաւելի զանդամս իբրեւ զարարիչ: Այն որ
 ետ զայտ մարդկան, քանի՛ եւս մեծ իցէ
 քան զպարզեւն իւր: Մեռաւ արուեստա-
 գէտ ի վերայ հանդերձից, մինչդեռ կցէր

(1) Երկրոց և յաւելեալ ի վերայ սոցին ի ձեռն
 ուղղչին:
 (2) Օր. ունէ՛ր ստացաւ, յոր յաւելու ուղղչին և:
 (3) Օր. զեւալ ունէր լացէ յեւոյ ուղղեալ:

(1) Օր. վրիպակաւ ունի՛ խորդաց, յորոյ վերայ
 զնէ ուղղչին՝ հր:
 (2) Օր. գրէ՛ յեկեւրէ:
 (3) Ի՛ է յաւելումս ուղղչին ի վերայ սոցին:

զըպատուածս⁽¹⁾։ Մածկեալ է միտթար ի գործ իւր, զի խորհուրդ յարութեան ի գործ նորա։ Զի թէ արուեստագէտ կարաց միարանել զձեւածս⁽²⁾ բաժանելաւ, քանի՞ եւս կարող իցէ կենդանուան միարանել ըզչունչ եւ գմարմին։ Նկարեալ են ծածուկ խորհրդով, ի զս'րժ մեր վասն յարութեան։ Եւ առաքեալ ի սերմանէ՛ յաշկեաց առակ զյարութեան։ Բայց ոչ տա(յ) թոյլ մտորութիւն ահասնել զխորհուրդս որ առաջիկան, զի առ զմեզ ի խորհրդոցն, եւ վարեաց առ ստացուածս հակառակ մեղաց։ Բարբառ քարզէ զյարութիւն, զի զիտէ թէ երկեցուցանէ բարբառ գառաստանի եւ արդարացուցանէ։ Գիտէ զարձեալ եթէ յորդորէ զմեզ խոստումն այն եւ փութացուցանէ։ Վասն այնր'սերմանէ ի մեզ շարն յուսահատութիւն յարութեան։ Զի մի խոստմամբն արդարացուք, եւ մի ի գառաստանէն սարսեացուք։ Արձակեցէք ստէ զբերանս ձեր, ճարակեցայք զճարակ մինչ կենդանի էք։ Դարձցուք ի ճառն մեր առաջին, զի ի ճառէ ի ճառ փոխեցաք։ Աստակաւ սակաւ հետացաք, արագ արագ մուտեցուցէք։ Զի բարկութիւն այն արագ արագ ստատկեաց։ Մեռաւ նկարիչ մինչգեռ նկարէր, ի վերայ կազմածին իւրոյ եղծաւ։ Մինչ զարդարէր զնկարս, ապականակաց մահ զնկարս նորա։ Արուեստ նորա հայելի է, նկարեալ ի նմա խորհուրդ յարութեան։ Զի եթէ նա յերանդոց նկարին պատկեր որ ոչ էր, քանի՞ եւս զիւրին է ամենահաստիւն⁽³⁾ ի հոգոյ եւ ի փռչոյ նկարել զպատկերսն որ եղծան։ Երանկք⁽⁴⁾ զուզնաքեայք, լինին նկարք ի ձեռաց մարդկութենէ, քանի՞ եւս զիւրին է Աստուծոյ նորոզել զգեղն որ մահացաւ։ Եթէ նկարիչ նկարէ նոր, քանի՞ եւս նորոզէ նա զհին այն։ Ուր մահկանացուն առնէ զայստսիկ, քանի՞ եւս արասցէ Ամենակեցոյցն։ Մահկանացու քան զի մահկանացու է, ո՛չ նկարէ պատկեր կենդանի։ Զի եթէ պատկեր կենդանի նկարէր, ինքն

իսկ զլստօրին ո՛չ մեռանէր։ Աստուած իբրեւ գամենակեցոյց զո՛ր պատկեր եւ նրկարէ, կենդանի է։ Յրատութիւն ոչ է⁽¹⁾ կարող ճնուցանել զեռուն կենդանի, զի նմանութիւն է մարդկութեան որ ոչ կարէ կեցուցանել ինչ։ Զերմութիւն արինակ է ամենակեցոյց զաշութեան այն։ Թէպէտ եւ յոյժ նմանէ հետի է, զի տկար է քան զհաստիչն իւր։ Զեռուցանէ արեւ զջուր, եւ բղթէ՛ զեռուն կենդանի։ Ոչ յորժամ հպիլ ամենակեցոյցն առ ինչ յայնժամ կենդանի առնէ, սկնարկել կենդանի կամիոյ նորա կեցուցանէ՛ զմեռեալս յանկարծ։ Ունի զերկոսին կամէլ նորաւ իշխան է մահու եւ կենաց։ Եթէ հպիլ նորա կեցուցանէ, ո՛չ կեցուցանէր կամել այն։ Զի զոր ինչ ունէր ի բնի իբրում, ի ձեռն հպիլոյն սպասէր զնա։ Եթէ ոչ է կարող⁽²⁾ կամել նորա, զիտ'րդ սպանանէ կամ կեցուցանէ։ Կարող է առնել զերկոսին, զի ո՛չ զմի եւեթ ունի։ Լինի մեզ լուսին զբկայ, զի ո՛չ ունի զխաւար եւ զբոյս։ Ոչ կարէ ունել զերկոսին, զի զմի եւեթ ունի բնութեամբ։ Լոյս կապեալ բնութեամբ որ ո՛չ իշխէ կամաց իւրոց, շրոյ բնութիւն իւր ջերմ է, ո՛չ է կարող հոգացուցանել ինչ։ Զերմութիւն է բնութեան, որ զըրկեալ է յազատութենէ։ Ո՛չ կարէ եւ⁽³⁾ քաղցրութիւն զառնացուցանել զբերան կերակրողաց իւրոց։ Բեւեռեալ է համ իւր ի բնութեան իբրում, զի ոչ է⁽⁴⁾ արձակ իշխանութիւն իւր։ Իսկ հաստիչ այն ո՛չ աշայէւ։ Ամենայն ինչ է կամելն նորա։ Զի հաստատեաց եւ կայոյց կամելն նորա զամենայն ինչ յոչնչէ։ Ստացեալ ունի զամենայն ինչ, զի մեկին են նմա ամենայն ինչ։ Ո՛չ բաւանդակին թիւք մի աուր կամելոյն նորա։ Ո՛չ բաւանդակին ճաշակք նորա, իբր ոչ ճաշակի բնութեամբ իբրով։ Այս է ճաշակ իւր առ զիտունս, զի զիտացեն զնա թէ ամենայնի իշխէ։ Տուն զանձու է նա ճաշակաց, կարկառու զքաղցր եւ զզառն։ Դռունս[յ] եւ զառնացուցանէ զքաղցրութիւն, եւ քաղցրացուցանէ զզառնութիւն։ Զիք անդ բնութիւն կապեալ, զի չիք որ բնադատէ զկամս նորա։ Զբկապեալ բնու-

(1) Բառս պատուածս=պատասխանս չիք ի բառգիրս, սակայն հաւանական կարծեօր է լով վրիպակ գրչի։
 (2) Գակտէ ի բառգիրս։
 (3) Ի բառգիրս չիք. հաւանականութեամբ վրիպակ գրչի = ամենահաստիւն։
 (4) Աշայէւ յօրինակին։

(1) Զաւելուած ուղղչին ի վերայ տողին։
 (2) Ուղղչին յաւելու ո ի վերայ տողին։
 (3) Զաւելուած ուղղչին ի վերայ տողին։

թիւն նա՛ր բեւեռեաց: Զարձակ բնութիւն,
 նա՛ր թողացոյց: Կապեաց զարձակ բնու-
 թիւն որ փասեցա՛ւ ի լուծութեան իւրում:
 Կին այն կին արզարոյ, լոյժ եւ իշխան էին
 կամք իւր, արար զնա ազարձան, բնու-
 թիւն կապեալ արար զնա, զի եղիցի եր-
 կնչեւ(¹) ազատութիւն մեր, զի մի կա-
 պեաց զնա որ արձակն արար ելոյժ եւ
 զբնութիւն կապեալ: Եղև զաւազանն աւժ
 եւ խաղաց, զի կապեալ բնութեանքն զար-
 յոյժ, երկեցուցէ՛ զմիտա արձակս: Բայց
 այլք եւս ի միջի, ա՛նա շփոթեալք են եւ
 բազումք: Բաղբացոյց զշուքս զատինս, եւ
 ելոյժ եւ փոխեաց զգառնութիւնս ի գառ-
 նանայն(²) եւ ի քաղցրանայն զնօսին եւ
 զնոյն ջուրս փոփոխեաց: Զի ակնարկեաց
 եւ եղևն զատինք, եւ ակնարկեաց եւ ն-
 զնն քաղցո՛ւնք: Եւ ոչ ակնարկեալ պաշ-
 տի, զի կամեալ՝ զա՛նէ զամնայն: Բաղբ-
 ացոյց զգառնութիւնն, զի ուսցի ժողո-
 վարդն դառն, թէ՛ զաւրութիւնն որ յաղ-
 թեաց բնութեանց. բարկացուցանէին կամց
 իւրեանց: Զարութիւն որ բռնագատէ դը-
 բնութիւնս, ողորհա՛ց յանապատին զա-
 զատութիւն: Ընդէ՛ր ոչ քաղցրացոյց բըռ-
 նութիւն իւր զգառնութիւն ազատութեան:
 Այլ շփոթեաց զյարմարեալս զիտակ այն
 որոշմանց: Այլ բնութիւնս ելոյց զբնու-
 թիւնս, եւ առ ազատութիւնս զխոստ-
 մո՛ւնս պարզելի: Զբկամս քանի որ ազատ
 է, խոստամո՛քք ողորհէր: Զբնութիւն իւր-
 եւս զմտաա՛յ վարէր զնա բնութեամբ:
 Եւ եթէ՛ կամք մեր, իւրովն ոչ արզարա-
 նայ, զատարկ է: Զի զբկեալ է ի շահէ,
 որ բղիւժ յազատութեանէ իւրմէ՛ ի նմա, զի
 մի կարծեսցուք զԱրարչէն թէ՛ ոչ կարէ
 տալ զազատութիւն: Ետ խոստումն զթու-
 թեամբ իւրով, զի ցուցցո՛ւք մեք զբկամս
 մեր: Ընդոստուցանէ զմեզ եւ բնութեամբ,
 զի թաքոյց զոյժ իւր ազատութիւն մեր:
 Գայ բարկութիւն յանդիմանէ զնա, ցու-
 ցանէ՛ զոյժն որ ծածկեալն է ի նմա: Եթէ՛
 կոյ զաւազան ի վերայ գլխոյ, ժողով՛ մը-
 րութեամբ զարմտիս իւր: Գործամ բախէ
 բարկութիւն զզբբունս նորա, երեւի՛ ոյժ
 իւր աւաքնութեամբ:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Վ Ա Ր Կ Ա Վ Ա Ռ

Վարդափառ Ս. Յակոբի մէջ մասնաւոր նան-
 զիտութեամբ կը տօնախմբուի. որովհետեւ աւան-
 զօրէն այնպէս ընդունուած է թէ Տեառնեցոյց
 Յակոբոս Առաքեալ, որ առաջին եպիսկոպոսն է
 նրուսաղէմի եւ միանգամայն պաշտպանը Ս. Ա-
 թոռիս, իր առաջին պատարագը մատուցած ըլ-
 լայ Պայծառակերպութեան տօնին: Այս պատճա-
 րով, նարայն երեկոյ, կիրակնաբ ժամերգութե-
 նէն ետքը, նախատօնակ ալ կը կատարուի եւ
 Գրիտատո Աստուած մեր ժողխմբին մէջ յատ-
 կապէս կը յիշատակուի Տեառնեցոյց անունը:
 Այս աւանդութեան յիշատակին, նրուսաղէմի
 մէջ Վարդափառի տօնին նանդիտագիտն ու պա-
 տարագիշն է Սրբոց Յակոբեանց Աթոռն Ամեն.
 ե Ս. Գահակալը: Այս պատարագի յիշատակին է
 նաև որ կիրակի առտուն կը հաղորդուին ժա-
 անգաւարաց Վարժարանին բոլոր սուսնողները:

Թէ՛ միարանութեան եւ թէ՛ ժողովուրդին
 համար անխառն հրեւանքի պարագայ մըն էր
 որ ն. Ամեն. Սրբազնութիւնը, Տ. Եղիշէ Արք-
 եպոս Դուբեան, երկու տարիէ ի վեր, իր հի-
 ւանդութեան նեղանքով կ'զգուշանար ծանր
 յոգնութիւններէ, եւ այսօր, առաջին անգամ կը
 կարողանար Ս. Պատարագ մատուցանել եւ մի-
 անգամայն Ձեռնադրութիւն կատարել երկու
 արժանաւոր երիտասարդներու վրայ, աւելցնե-
 լով Պայծառակերպութեան տօնին շուքը իր օրհ-
 նարեր նանդիտադրութեամբ: Այս յոգնութիւնը
 նոյն ատեն առիթ մը եղաւ փորձելու ն. Բ. Սրբ-
 բազնութեան վերահաստատուած ցանկալի ա-
 ուողչութիւնը, եւ շատ ուրախ ենք որ այս բարձր
 պաշտամունքներու պատճառած պարտասուսնե-
 րու մէջէն արի եւ զուարթ հոգիով զուրս ելաւ
 Ս. Պատրիարքը:

Հայ նեթանոսութեան յուշերէն մէկը, Ի-
 բարու վրայ ջուր սրահելու արարողութիւնն ալ
 մնացած է Ս. Յակոբի մէջ: Հայ ժողովուրդը՝
 Զրազատիկ սիրուն բառով կը բացայայտէ Վար-
 դափառը, եւ Վարդափառին անպատճառ իրարու
 վրայ ջուր սրահելու առիթ մը կը գտնեն Հայեր,
 թէև այլևս զրօսանքի եւ կատակի ձեւին տակ:
 Բայց հոս, Ս. Յակոբի մէջ, Վարդափառի առ-
 տուն, Անդաստանէն ետքը, Ս. Աթոռիս Լուսա-
 բարագետը, վարդաջուրի մէջ ուսանիլ փունջ
 մը թաթխելով կը ցողէ եկեղեցականներու, ժա-
 անգաւորներու եւ ժողովրդեան վրայ, անշուշտ
 վերակենդանացնելու համար ջուրի պէս կենսա-
 կան, օրնեալ տարրի մը մասին հինբուն կողմէ
 պաշտամունքի հասած բմբունումը, ո՛րչափ ալ
 նոյեան Զրեկեղիկն աստուածաստա մեկնու-
 թիւնն ալ լծորդուած ըլլայ Զրազատիկ յիշա-
 տակին:

Հւապարակեաց Յ. Յ. Մ.
 (¹) Օր. ունէր՝ կեցեւ, զոր ուղղէ սրբագրիչն զը-
 նելով եւ ի վերայ բառից:
 (²) Օր. ունի վրիպանօք՝ ի գառնայն: